

Բնագիր:

Primum, dico pro capite fortunisque: quod ipsum etsi non iniquum est, in tuo duntaxat periculo; tamen est ita inusitatum, capitis reum esse, ut ante hoc tempus non est auditum.

Թարգմ. Գարագաշնանի:

Նախ ասեմ վասն գլխոյ եւ ընչեց. զի թէպէտ եւ չէ անիրաւութիւն, ի քում տագնայի միայն, առն գլխովք պարտաւոր լինել, սակայն նոր իմն է, եւ չէ իսկ սովորութիւն, եւ ոչ յականջաւոր եկեալ յառաջ քան զայս ժամանակ:

Թարգմ. Բագրատունւոյ:

Նախ պաշտպան լինիմ գլխոյ եւ բախտի առն, որ թէպէտ եւ ինքնին չէ ինչ անիրաւ ի քում եւեթ վտանգին, բայց այնպէս անսովոր ինչ է առն գլխապարտ լինել, զի յառաջ քան զայս (զանց առնուած՝ tempus «ժամանակ») անլուր իմն է:

Դիտողութիւնք Բագր. Թարգմ. վրայ:

«Պաշտպան լինիմ», չկայ բնագրին մէջ այլ «ասեմ», խօսիմ՝ «բախտի». լատ. fortuna դասական լեզուին մէջ աւելի յոգն. ձեւով, ինչպէս հոս, «ինչք» կը նշանակէ, եւ «գլխոյ, Տես յիշուեցէն այլ յայտնի է. իսկ՝ «բախտ», Ոսկեգործու մէջ «ինչք», չէ նշանակեր: — «Մնուր», «չսուած», իմաստով Ոսկեգործարեան չէ

Բնագիր:

Deinde, eum, quem ornare antea cuncto cum senatu solebam, pro perpetuis ejus in nostram rempublicam meritis, nunc, contra atrocissimum crimen, cogor defendere.

Թարգմ. Գարագաշնանի:

Երկրորդ անգամ զոր յառաջագոյն համբերեմ համբերէն ծերակուտիւ գովել սովոր էի, վասն նորին մշտնջենաւոր արժանեացն ի մեր քաղաքս (respublica չի նշանակեր «քաղաք», այլ հռոմեական «ընկերՏաշտուութիւն»), հասարակապետութիւն) այժմ ստիպիմ յերեսաց գժնդակ իմն չարեաց նմա պաշտպանել:

Թարգմ. Բագրատունւոյ:

Երկրորդ, զայն՝ զոր յառաջն համբերէն ասպանով հանդերձ ստոր էի գովարանել

վասն անհատ երախտեացն առ պետութիւն մեր, այժմ ստիպիմ ջատագով նմին կալ ի գժնդակ յանջանաց:

Դիտողութիւնք Բագր. Թարգմ. վրայ:

«Աւագանով», լատ. senatus յատկապէս «ծերակցա», հռոմեական է: — «Գովարանել», բառը կը գործածէ, որ Ե—ՓԳ դարու հեղինակներու քով ալ չկայ, այլ լատինամոյններու դարուն յատուկ է, որոնք «Գորաստեղծ խուժադուժ բայիք եւ բառիք», «խոր պղծութիւն», ներմուծին հայերէնի մէջ (Ջարգ. քեր. էջ 632): — «Մն հատ», «մշտնջենաւոր», իմաստով ոսկեգործան է:

Ահաւասիկ ոսկեգործան լեզուին համառօտ պատմութիւնը ներկայացուցինք, խզելով ասոր կցուած երկրորդական եւ օտար ինդիքները: Ահա մէկ կողմը Վեննացուց «Ոսկեգործան գրաբարի», դրութիւնը, եւ միւս կողմը Բագրատունեան գրութիւնը տեսականապէս եւ գործնականապէս: Այս երկու դրութիւններուն մանր քննութեան չձեռնարկուած՝ աւելորդ վէճերէ խորշելու համար կը բարձայինք իմանալ թէ Վենետիկեան դպրոցն է. Բագրատունւոյ դրութեան ու կարծեաց համամիտ է արդեօք: Մտազգութեան արժանի է, թէ հասարակութիւնն՝ որ ոսկեգործան կամ ոչ-ոսկեգործան հայ գրաբար լեզուին խնդրին սաստիկ թէ հետաքրքրուած է, անհամբերութեամբ ևս սպասէ այն կարեւոր խնդրոյն պարզուելուն եւ լուծման:

Կ. Պոլիս, 16/29 Ապր. 1903:
Է. Գ. ԳԱԼԵՄԵՍԻՐԵՆՍ

ՅԸ

Մ Ա Յ Ե Ն Ա Խ Օ Ս Ա Կ Ա Ն

Գ Ո Ւ Ի Տ Ա Ն Լ Ա Ռ Ի Մ Ի Ն Ե Ն Ը

Նոր թուգիրք պատկերազարդ Փրոնսահայ, Հատոր Բ. 1-2, էջ 81է, մծ 46, Պարսի, Գին՝ Նիկոս Հատրոյնըն ի միասին՝ 25 Քր.:

Այս մատենախօսականը կարգալէ յառաջ՝ երկու քառ պիտի պահանջեմ ընթերցողէն. նախ՝ բնապ «Հանդես Ամօրիայի», 1901 տարւոյն Յունուարի թիւը՝ էջ 16. եւ ուշագրութեամբ կարգալ Հոն գրուած Ժողովութեանը: Իսկոյն աչքի պիտի գարնէ, Ա. Հատոր, գին՝ 25 Քր. եւ համեմատել արդի մատենախօսականին վերնագրին Տես, ուր գրուած է, գին՝ եր-

կու հասորներն ՚ի միասին՝ 25 Փր.։ Հակասութիւն մը։ Ի հարկէ, բայց առեւտրային և հովտային։ Երկու հասորներն բաղկացեալ՝ 1874 հոլով բառագիրը մը իրապէս կ'արժէ միայն եւ միայն 25 Փր. փոխանակ 50 Փր. արժեւոր, ինչպէս կը գուշակուէր Աւարին հասորին ծածկին յայտարարութեանն։ Ընթերցողն զիբուս պիտի իմանայ պատճառը՝ եթէ հաճի կատարել իմ ելբերդը ինչոյրըս, որ է՝ իսկոյն զիմէ ցոյց տրուած հասցեով կամ հեղինակին եւ կամ գրազանառին (Վ. Պ. ի Բիւզանդեան գրատուն) եւ հաստ մը ապստիք այս բառգրքէն։ Քող կ'անայ այն ստին երկու հասորներուն ալ համանման յառաջարկներն եւ պիտի գտնէ այս՝ «աւերելոյթ հակասութեան», պատճառը։ «Իմ փափաքն եւ միակ մտածութիւնն եղած են» օգտակար լինել Ազգին եւ Հայրենակցացս... այս պիտի լինի իմ վարձարութիւնն եւ փառքն։»

Ուրեմն ինքնակամ և անկալութիւնը չէր, որ մղեց զձերունի եւ վաստակաւոր հեղինակն՝ այսպիսի ծանր գործի մը ձեռնարկելու. եւ այս «25 Փր.», երկու բառերը ստուգիւ կը հաստատուէ թէ «Ազգին եւ Հայրենակցաց օգտակար լինելը», եղած է միայն կետ նպատակին... Մեր հեղինակներէն ոմանց լաւ դաս մը. «Ազգին ու Հայրենակցաց», օգտակար ըլլալէն աւելի՝ իրենց անուան եւ — քսակին օգտակար ըլլալու փափաքը կը դատապարտէ ահա Գուհտուն լուսինեան։ Համարձակ պիտի ըսնէր թէ 25 Փր. ով (= 120 դր. ով կամ աւելի ճիշդ՝ 118.75 ով անհարին է որ եւ իցէ եւրոպական լեզուով յօրինուած այս ընդարձակութեանն երկնակուսան բառագիրը մը գնել։

Գիտեմ թէ ու հազգին բելլա՞ մը կը գրեմ այս տողերով. բայց արժանաւոր գործի մը՝ իրական արժէքն հրապարակու ծանուցանել, թող բելլա՞ նկատուի. նպատակն է՝ թէ բելլա՞ ընել, այլ յորդորել ընթերցողը՝ որ «Ազգին ու Հայրենակցաց օգտակար լինելու», ջերմ փափաքն ունեցող վաստակաւորին երկխորութիւնը հաճի գնահատել եւ անձնական քննութեանն անցընել. այն ստին շատերը պիտի համոզուին թէ լաւ, ընդարձակ, գոհացուցիչ է — — արժանի իրեր մը կը նուիրէ Գուհտուն լուսինեան իւր «Ազգին եւ Հայրենակցաց»։ Գանք գրքին ներքին արժէքին։ Քանի որ երկու տարի յառաջ արդէն ընդարձակ խոսքանք այս գաղ. Հայ. բառարքին Ա. Հատորին առաւելութեանց վրայ, եւ այս հատորը՝ համանման հանգամանաց մէջ, շարունակութիւնն

է Ա. Հատորին, շատ բան չի մնար ըսելու։ Միայն՝ բազմաթիւ առաւելութեանց մէջ, երկու կետեր կը նշմարենք, որ առաւելութեանն աստիճանին մէջ չեն կրնար դասուիլ։ Եւ մի եւ նոյն գաղղիներէն բառին զիմացը՝ շարուած են երբեմն 5, 6, 7, 8 համանիշ բառեր, եւ ի մերձուստ նշանակուած չէ թէ որ բառն աւելի ճիշդ կը պատկերացնէր գաղղիներէն բառին նշանակութիւնը։ Երբ բառարանագրութեան մէջ աւելորդ նկատուած է՝ բառի մը զիմացը բոլոր նոյնանիշ բառերը շարելը, վասն զի համանիշներն ալ իրենց մէջ առիճաւորութիւններ ունին, եւ անհնարին է որ բոլոր հայերէն համանիշ բառերն մի եւ նոյն գաղղ. բառով թարգմանուին։ Ըստ իսր պետք էր զլիաւոր բառ մը որոշել, եւ կամ տարբեր գրով, կամ «չակերտով» միաներէն զանազանել եւ յաջորդ բառերն կամ բոլորովին զանց առնուլ, եւ կամ միայն իբր իմաստի մեկնութիւն յառաջ բերելը։ Փորձուած է շատ անգամ, որ բառգիրը բացողը՝ խումբ մը բառեր տեսնելով՝ շուարած մնացած է, եւ այն բառերուն լեզունին մէջէն ուզածն ընտրած անած է, բայց շատ անգամ՝ առած կամ շատ տկար եւ կամ նոյն իսկ ոչինչ կերպով կը պատկերացնէ գաղղ. բառին բուն իմաստը։ Օրինակաւ մը մեկնենք.

Գաղղիերէն partager, départir եւ répartir նոյնիմաստ բառերուն զիմացը, կը գտնենք partager = բաժանել, բաշխել (Նորայր՝ բաժանել, բաշխել, հասարակել), départir = բաժանել, բաշխել (Նորայր՝ միայն բաժանել) répartir = բաշխել, բաժանել (Նորայր՝ բաժանել, բաշխել)։ Ո՞րն է ուրեմն այս երեք բառերուն իմաստը ճշդիւ որոշող հայերէն բառը։

Partager պետք էր ունենալ զիմացը միայն եւ միայն բաժանել եւ մեկնել այս բառը՝ բաժանալ, *բաժանել, եւ այն. վասն զի ահա թէ ինչ ըսել է partager.

1. On partage une tont qu'on divise. եւ այս իմաստն ունի նաեւ բաժանել բառը հայերէնին մէջ. Ահա քանի մը վկայութիւններ. «Ընդ երկուս զգոսն բաժանել (= երկզնդել) Տես Մաւկար. (տգ. Ջոհրապ. էջ 552) զօրքն իբր աւ. բող մը նկատուելով երկու մասի բաժանել. «յերիս մասուն բաժանել զզգոսն ամենայն, Ոսկ. Մտթ. Ա. 43. «Եւ թիւնն Աստուծոյ ի մասունս բաժանիցի (եւ ի բազում շունչս կորորիցի) Եղն. 210. «Ի Դոն բաժանայ ի բազում խոսք բաժանել. Եւս. Քրոն. Ա. էջ 67։ Ուրեմն բաժանել բառը՝ բառական էր.

2. départir եւ 3. répartir գաղղ. բառերն մանր երանգով (nuance) մը իրարմէ կը տարբերին գործածութեան մէջ, ըստ որում départir բարձրագոյն անձնաւորութեան մը կողմանէ կ'ըլլայ, առանց նկատողութեան առնելու թէ այն անձը՝ որուն բան մը կը բաշխուի, կը տրուի, իրաւունք ունի՝ թէ չէ: Այս երկու բառերուն դիմացը հայերէն գրուած կը գտնենք départir = բաժանել, բաշխել: Պէտք էր միայն բաշխել բառը ղեկել եւ բաշխել բառը՝ առ առաւելին իբր մեկնութիւն աւելցնել: Հայերէնի մէջ բաշխել կը գործածուի երկու իմաստով ալ, թէ իբր départir եւ թէ répartir. Օրինակ. պարգեւս բաշխել զորաց տարւոյ միոջ. Մահար. 664, 545, բաշխելն ժողովրդոցն (չհինգ նկանակն) Ոսկ. Մտթ. էջ 700. առն իւրաքանչիւր սենեակ բաշխել կոչ. Ընծ. էջ 69. բաշխեալ եւ սո՛ր զժառանգութիւն Սիրաք 116 եւն:

Կարծեմ բնաւ օգուտ պիտի չունենայ օրինակներն երկարել: Գիրքը տպուած է արդէն: Սակայն քանի որ գրաբարի սեղեակ անձանց համար գրուած է այս բառագիրն եւ շատ սեղ աշխարհաբարն առեւի գրուած, կարծենք թէ իբր թերութիւն մը չի նկատուիր այս մեր ըսածը, այլ վատապաւոր հեղինակին ազնիւ ուշադրութեան յանձնարարելի կէտ մը, վասն զի, գիտենք որ մամուլներէն ելած իւրաքանչիւր թերթ արդէն գրուած է հեղինակին ուշադրութիւնը եւ Բ. տպագրութեան ստանձնողը շատ չ'ուշանար, քանի որ այլապի կատարելութիւններ ունի բառագիրքը — հետացուած պիտի տեսնենք այս՝ կատարելութեան չ'էզտող կէտն ալ:

Բ. Մեր նկատելի երկրորդ կէտն է, ըստ կարելոյն հեռացնել՝ աւելորդ կամ բառին նշանակութեան վրայ ոչինչ նոր լոյս սփռող օրինակներէն շատերը եւ անոր սեղ ամբողջացնել բառերու այլեւայլ նշանակութիւններն, ճշգիւ նշանակելով համանիշ եւ հակառակ բառերն ալ: Թէ որպիսի օգտակար գործ մ'ըրած են նոր-բառարանագիրները համանիշներն ու հակառակները նշանակելով իւրաքանչիւր բառին բով, ան հնարին եւ հոս բացատրել, միայն բառագիրք գործածողը գիտէ անոր օգտակարութիւնը: Հոս ալ միակ օրինակ մը՝ շատ մը տողերէ աւելի կրնայ խօսիլ: Ի՞նչ նոր իմաստ կ'աւելցնեն՝ avare բառին վրայ, սա իբր առած (կամ առակ) աւելցուած տողերը. L'avare et le cochon ne sont bons qu'après leur mort,

ազահն եւ խող իրենց մահուանէ յետոյ միայն են օգտակար: Այո, օգտակար խօսք մըն է, բայց՝ ըստ մեզ, աւելի օգտակար կ'ըլլար եթէ այս բառերուն սեղ աւելցնէինք avareին հարօնները = avarecieux, chiche, ladre, crasseux, sordide, vilain եւն. որով բառագիրք գործածող միշտ առիթ կ'ունենայ այս բառերն մտքին մէջ որոճալու՝ երբ աչքն հանդիպի ստեպ անոնց:

Մեր այս բարեացակամ դիտողութիւնը նոր չէ սակայն հեղինակին համար. ինքը աւելի գործնական կերպով կ'ապացուցանէ մեր ըսածին օգտակարութիւնն voiture բառին բով՝ դոմիլիտիւրով աւելցնելով՝ berline, break, cab, cabriolet, omnibus, tramway, calèche, coupé, landau, phaéton, tilbury, victoria բառերը: Ամեն բառի՝ այսպիսի օգտակար պատկերներ գտնել անհնարին է, բայց ծերունի հեղինակին համար՝ որ «պարիսիէնի», մը չափ լաւ գիտէ գաղղիներէն, որեւիցէ բառի մը համանիշը եւ հականիշը գտնել գրեթէ, ոչինչ եւ շատ որոյն աշխատանք մըն է. անոր համար միայն համարձակեցանք այս կատարելութիւնն ալ ներմուծուած տեսնել իւր բառագրքին մէջ:

Եթէ 2¹/₂ տարի յառաջ «Բ. Հատորը տեսնելու» մեր փափաքն այսօր իրականացած կը տեսնուի, ոչինչ կ'արգելու զմեզ որ մեր փափաքին մէջ քիչ մըն ալ յառաջ երթանք, եւ մազմենք, որ վատապաւոր հեղինակը մտաժամանակին իւր քրտնաթոր աշխատութեան ամբողջական սպառումը տեսնէ եւ ի վիճակի ըլլայ՝ ուրխութեամբ ձեռնարկելու Բ. տպագրութեան: Ապահով ենք որ այն Բ. տպագրութիւնը պիտի ունենայ մեր ցոյց տուած կատարելութիւններն ալ եւ — աւելին ալ:

Հ. ՊԱՐՈՒՆ Զ. ՄԵՆԷՆՉԵՆՍԿԻ



Գ Գ Ր Ո Ց Ա Կ Ա Ն

Մ Ի Թ Ո Ր Ո Ն Ն Ջ Մ Ի Ի Ի Ի Ի Ի Ո Ց Վ Ն Ո Ց Ո Ն Ն
Գ Գ Ր Ո Ց Ա Կ Ա Ն Հ Ն Ե Գ Ե Ո Ր

Թղթակցութեանս բովանդակութիւնն ոչ գիտական է եւ ոչ ուսումնական, այլ պարզապէս դպրոցական աշակերտներու քաջալերական գրութիւն մը. եւ այն ծնողաց՝ որոց զաւակաց առնուները պիտի յիշենք, պատիւ եւ պարծանք բերող տողեր, դպրոցական հանդէս մը ստորագրել է մեր նպատակը: Այսպիսի հանդէսներու